

ՀԱՍՏԱՏՎԱՅԻՆ ՄԵԾ ՏՕՆԸ

Արդյուն սկզբանական ձախողութիւններ և անհամերաշխութիւններ ծնունդ կուտային կարծես, որ համագովարին այդ Մեծ Տօնը իր բարձր նշանակութեան մէջ չըմ բռնենք ու պանծացնենք ըստ արժանացնեան:

Դեռ առջի մէկ օրէն անոր կատարու, մին շուրջ կարւներ լարուցւեցան Կովկասի մէջ Մալիսասեանի և Լէօփ միջն Հայոց Գիրեթու Գիւտին և Հայ Տպագրութեան թուականի ճշդումին առթիւ և յայտնի է թէ հակամարտ ինչ բանակուիններ տեղի ունեցան: Ու արդյուն մեր ո՞ր գործը, առանց կախի յառաջ գացած է որ...

Իզմիրեան Ս. Կաթողիկոսի օրովն էր որ վճռուեցաւ 1500 ամեակի և 4 0 ամեակի այդ կրիստոնէ Մեծ Տօնը պանծացնել: Հայրքանիկ տարածական հրամանին համաձայն արդ Տօնը սահմանուեցաւ կատարել հոկ. 12—13 ին, Կովկասեան հայերը գէջ աղէկ համաձայնութեան մը գալով իրն ց պարտք կատարեցին ժամանակին և ան ու նպաստակին յատկացուելիք ֆօնտին համար ալ հարիւր հագարաւոր րոպիններ գորացուցին:

Իսկ ինչ ըրինք մենք Թրքահայերս Քիթենին բերանին գարձուցինք պար զայտին համաձայնութեան մը գալով իրն ց պարտք կատարեցին այդ Մեծ Տօնին կատարումը:

Կը իինքն թէ անցեալ տարի, մեր երկիրը պատերազմի մէջ ըլլարով, յետածգեցի քայլ Յորելեանները կատարել տարուան մը ընթացքին մէջ, թէև աւելորդ ու անմիտ յետածգութ մըն էր տեղի ունեցածը. որովհետեւ գոտան գիտէինք թէ մեր երկիրը ո՞չ խաղաղելիք ունի և ո՞չ ալ հանգիստ մրտով օր մը կարելի պիտի ըլլար կատարել այդ տօնը: Եւ յետոյ պատերազմները մեզն ինչ արգելիք կրնային ըլլար Ազգային ներքին տօնը կատարելու վայրէլլար և հարկ եղած չուքով. այի. Կա զես մինչև ցայսօր ալ չի կարողացանք ըմբռնել, մասնաւանդ որ վերջին մէկ քանի ամիսները ընթացքին պատերազմ ալ չունենք և համեմատաբար աւելի խաղաղ պիտակի մը մէջ կը գտնուէր մեր երկիրը:

Ուրեմն պատճառը մեր երկրին վրայ վումներն ալ չեն, այլ ինչպէս կ'ըսնեն լիլլուին ցուրմն է մահանայ, մեր անհարակութիւնը. մեր անվճականութիւնը, մեր սովորական անփութութիւնը և եղած էր և քիչ մըն ալ ազգամիտութեան հանդէս մեր սրտին կրակին մարած, մշղած, լմցած ըլլարը. Մեր ամէն բանին վրայ մեռելի հող ցանուած ըլլար կարծես, ինչպէս անհաներ, նոյնպէս ազգեր կան, որ մշտնջենապէս անյաջ դուածներ են. անոնք ոսկի բռնեն հող կը կարի կարծես: Մենք այդ յատիսենական անյաջողուածներէն ենք.

Երբ այս տօնը ուրինքներ կատարէին, աղանով ըլլանք թէ մենէ տարբեր հասկացողութիւն մը և հակայ մէսթ մը պիտի չնէին, ցոյց տալու համար աշխարհին թէ իրենք ամենէն ին քրիստոնեայ ազգերէն մէկ եղած են. թէ իրը մօտ 2000 տարիէ ի վեր ծանօթ ծաղկած լեզու մը ու գրականութիւն ունեցող ազգ մը ըլլալէ զատ, 1500 տարիէ ի վեր ալ իրենց սեպական գրերն ունեցած են և թէ Տպագրութեան գիւտէն անմիջապէս վերջ տպագրութեան ձեռնարկող ազգերու մէջ ալ իրենք էն առաջին շարքերուն վրայ կը գտնուէին: Ինչո՞ւ պիտի կարելի ըլլար օրինակի հա-

մար արդ առթիւ ցուցահանդէսներ սարքել, մեր հազարաւոր հին ու մագաղաթեայ ձեռագիրները անզուգական գորշագիրները օթուցագրել, ինչո՞ւ պիտի կարելի ըլլար աշխարհին ծանօթացնել մեր տպագրութեան:

Քալտիզատպութեան, գեղագրութեան ու գեղարվութեան ու գեղարվութեան մէջ ունեցած և ձեռք բերած հմտութիւնները ինչո՞ւ ըրաւ կովկասն ալ այս ուղղութեամբ և ըմբռնումով. բարի գրամական խոչը հաւաքութեան:

Իսկ ինչ ըրինք մենք Թրքահայերս մասնաւորապէս:

Դեռ Պոլիսը տեղէն թնդացած չունի. մինչ Յորելեաննին համար սահմանուած երկու տարին լիննալու ահա ամիս մը միայն մնաց: Եատ մը գաւառներ, որոնց մէջ իգմիրն ալ՝ տեղերնէն շարժած անգամ չունին: Հազիւ լսեցինք Տարօնի մէջ, ուր Հայ գիրն ու գրականութիւնը ծաղկեցած էր կատարուած կատարուած համարականի մը մասնաւորապէս պանծացու. ցեր են Թօգատցի Արգար Դպիրի տնունը, որ օտար մինչուորդ մը տակ առաջին հարկ թերթը՝ Ազգարարը հրատարակած է:

Մեծ Յորելեաններու կատարումը կարծես մեր մէջ նմանեցաւ սուգի տուներու մէջ կատարուած հարսնիքի մը, ինչպէս ըսննիք սուսիկ գուսակի. միայն այդ պէս պիտի ըլլար: Ամօթ մեզի պէս զի ակնացած ազգի մը:

Դեռ ֆօնտին նպատակն անգամ որոշ ուած չէ. նոյնպէս սահմանուած չէ թէ քանիի հասնի, ե՞րբ պիտի փակուի. ինչպէս պիտի ցործածուի:

Ինչո՞ւ համար Ս. Հայրապետը ինք չորչէր տիրական հրամանով մը Յորելեան ի՞ օրն ու ժամը ամէն տեղի համար մի եւսոյն ժամանակ կատարելի և ամիսներ առաջ սրբատառ կոնդակովմը չի հրամացէր Խուսիսիայի. Թուրքիոյ, Պարսկաստանի Հայերուն և բոլոր հայ գաղթավագրերուու. սրբէսզի այդ Տօնը առնէր Ազգ. տոներու ամենէն մեծին հանգամանը, ինչո՞ւ ինք չի գնուէր ֆօնտին գործածութիւնն նպատակ և եղանակը, ինչո՞ւ ան, նոյն իսկ ինք անձամբ, կամ եթէ այդ կարելի չէր. գոնէ իրեն փօխանորդաբար նախագահէր Հայոց Պատրիարքը Տարօնի մէջ Սրբոցն Սահակայ և Մերորապայ շիրմիներու վրա կատարելու, աշխարհին չորս ծայրերէն և ոյոյ իսկ գաղութներէ հրատարելու գովածաւագութեան ու պիտի բողոքներ և պատուիրակներ:

Ոչ, չեղաւ այս տօնը իր մեծ ու անզագական պատկառանքին մէջ, իսէալ ըյրանումը մը բարձրութիւնը չունեցաւ ան, և աւելի լորեկեցինք թաճ փինացաւցինք. Մեր Սրբազն նախանայայի կորները պիտի չի հանգատունան և պիտի բողոքներ անտարբեր արարքին դէմ:

Ոչ, չեղաւ այս Այնչափ գէջ եղանակ այդ Յորելեանները, այնչափ կցկտուր. անսիրտ ու սուսիկ գուսակի, որ միթէ կարելի ըլլար, պիտի առաջարկենք մինչ հրմանակութեան նկատել և նորին ձեռ:

Ամօթ քեզի, մեռած, սատկած Հայոց Ազգ...

Ա.Վ.Օ

Ա Զ Դ

Հոգ. Որբ. Բնիկերութեան Որբանոցը էլմասեան փողացին փոխազրուած ըլլալով Սուրբուր փողոց՝ նախկին Ներսէսեան Որբանոցի չէնքին մէջ. կ'ինդրուի բարեւէր ազգայիններէ իրենց նուիրատուու. թիւնները կամ գիմումները հոն ընել: